



## ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԵՐ

Լթ. 8 ԱՐԻ 1925

Ժարեկամ՝ 1 ստեղծինք:

ԹԻՒ 1-2  
ՅՈՒՆՈՒՄ-ՓԵՏՐՈՒԱՐ

### Ե Խ Թ Ա Զ Ա Կ Ա Ն Ք

(Շարունակութիւն:)

Պ.

Ի՞նչ պ'զսեն սակածն ռասսական չափ բնագիրները

Մանրամասնօրէն մէջ բերուած այս ուսումնասիրութեան նպատակն ակներեւ է. *Robinson* կը ջանայ ամենուրեք ստեղծել փաստեր ու երևոյթներ՝ անպայման համնիլ կարենալու համար իր առաջադրածին. այսինքն վերագրել Եւթաղի այնքան միայն, որքան Եւթաղի ինքն անծամք իր յառաջաքաններուն մէջ կը խոստանայ արտադրել: Ինչ որ բացայաց այս խոստումն դուրս է կեղծ է, անհարազատ է ու ծնունդ յետնագոյն ժամանակներու: Հայ բանասիրութիւնը սակայն չի կընար ստէպ բաւարար նկատել *Robinson* պատճառարանութիւնները, որոնք դժբախտաբար գրեթէ առանց բացառութեան հիմուած են յոյն մնազրական տուիքներու վրայ, մինչդեռ հայ հնագոյն բնագիրներու բովանդակութեան ու լեզուին մերձաւոր ու հիմնական ծանօթութիւնը բոլորովին ուրիշ արդիւնքներու պիտի առաջնորդէր ծշմարտախոյզ բանասէրը:

Եւթաղ Պատղոսի թղթերուն յառաջաքանը գրեց — ինդիր չկայ — 396ին, որուն ընդհուպ հետեւեցան Գործոց եւ Կաթ. թղթոց կազմաներն եւ ուրիշ թերեւս առթական մանր գրութիւններ: Այս գործերն — անտարակոյս լիակատար — վերածուեցան հայերէնի հինգերորդ դարու առաջին կիսուն՝ հաւանաբար ինչպէս վերը տեսանք՝ 448ին: Ուրեմն բացայաց է թէ հեղինակի եւ թարգմանչի միջեւ խւկապէս նուազ է ժամանակագրական անշրաբետը, ու չկայ հետեւաբար ո եւ է հնարաւորու-

թիւն մոտածել փորձուելու թէ այսքան նեղ ժամանակամիջոցին Եւթաղի իսկական գործերը նոր խմբագրութիւններու Ենթարկուած ըլլան ու ընդունած քազմաթիւ ներմուծումներ, որոնք անայլայլ ու անփոփոխ փոխադրուած ըլլան յետոյ նաեւ հայ մատենագրութեան։ Խոկ Եւթաղի անունով աւանդութեան մեզ փոխանցած գրութիւններու հայ ընագիրներն՝ առանձնապէս հինգերորդ դարու յատուկ լեզուով այնքան սերտօքէն զօդուած են իրարու ու կազմած այնպիսի անքակտելի միութիւն, որ աններելի աղիկամութիւն միայն պիտի ըլլար ազատօքէն հերձատել գանոնք ու հատուածաբար վերագրել այլժաւյլ հեղինակներու ու գանազան ժամանակներու։ Դասական հայերէնի աշակերտներու համար գոնէ բացարձակ ստուգութիւն է թէ Եւթաղեան իբր անհարազատ դատապարտուած այն գրութիւնները, որոնք հայ դասական լեզուն անքակտելիօքէն կը պարաւանդէ Եւթաղեան իբր հարազատ դաւանուած գործերուն՝ չեն կարող չվերաբերիլ Եւթաղի եւ հետեւաբար աւելորդ աշխատանք է նոյներն Եւթաղէն տարանջատելու ո եւ է փորձ։

Մերձենանք այժմ՝ ու նկատենք մերձուստ ուկեղարեան մատենագրութեան մեզի աւանդած դասական ընագիրներն ու ծանօթանանք անոնց զլիաւոր առանձնայատկութիւններուն, որոնք իրենց բարձր հնութեան շնորհիւ անսխալ վճռներ արձակելու ծոխութիւնն ու առաւելութիւնն ունին։

Յառաջարաններ։ Պաւլոսին թղթերու, Գործք Առաքելոցի եւ Կաթ. թղթոց նախադրուած իսկապէս Եւթաղեան յառաջաբաններու հայ հնաւանդ թարգմանութեան հետ մանրամասն համեմատութիւնը ընագիրներու ստորադիր ծանօթութիւններու վերապահնելով, այստեղ կարեւորութենէ զուրկ չեմ՝ համարիր մատնանշել հայ ընագիրներու քանի մը էական առանձնայատկութիւնները, որոնք անհրաժեշտօքէն նկատի առնուելու են այժմեան յոյն ընագիրներուն տալու համար իրենց նախկին ընիկ ծեւն ու տարազը։ Այսպէս Պաւլոսի թղթոց յառաջաբանին յոյն զլիակարգութիւնը, որուն սկզբնական ծեւը խառնուելով քազմաթիւ տարբերակներու՝ տուժած է իր գոյութիւնը, հայ ընագրին աւանդած ինքնայատուկ զլիակարգութեամք է որ կը վերստանայ իր նախկին հարազատ ծեւը՝ ործօլօց։ Պանկու տօն ձկուստուն պրոտասօմեցօս և է տից քեփական թիւն թիւն ներկայ ընագիրներու մէջ պահուած Սարկաւագ կամ Եպիսկոպոս Եւթաղի բացորոշ անուան, առանց տօն ծեխաւեսաքարան էպիստոլան կամ տից թիւն թիւն էպիստոլան շատ զարգացած ծեւերու<sup>1</sup> եւ էապէս տարբեր v. So denkt Originalfassung համարած սա զլիակարգութենէն՝ ործօլօց Ենթալիոս ծւանիոս պրոտասօմեցօս տից թիւն թիւն էպիստոլան Պանկու տօն ձկուստուն (Die Schriften des Neuen Testamentes in ihrer ältesten erreichbaren Textgestalt, I, 1, էջ 645)։ Գործք Առաքելոցի յառաջաբանին զլիակարգութիւնը հայ ծեռագիրները կ'աւանդեն «Յառաջաբան Գործոց Առաքելոց», կամ «Յառաջաբան գրոց Գործոց Առաքելոց», լնթերցուածներով, որեմն յոյն ընագրին (Reg. Al. 179) պարզ տօն որάչեանի դէմ՝ հայ ծանօթ օրինակներն առանց բացառութեան հաստատուն կը պահեն «Առաքելոց», յաւելուածը, որուն Եւթաղեան յառաջազարդեան մասին լրջօքէն կը կասկածի Robinson (Euthaliaca, էջ 16—17)։ Ենտարբերական է սակայն դիտել տալ այս տեղ թէ Եւթաղի հայ թարգմանիւը նախա-

<sup>1</sup> Զարգացման աստիճանաւորումը տես՝ Döbschützի մատ, Zentralblatt für Bibliothekswesen, 1893, էջ 63.

բնագրին գործածած թէ՝ տօն պրահեանցը, եւ թէ՝ տօն ձուստօնկան պրահեանցը միշտ միաձեւ “Գործք Առաքելոց”ով հայացընելու մասնաւոր նախասիրութիւն մը ցոյց կու տայ. այսպէս Z., էջ 409՝ տօն պրահեանցը թիւն կը թարգմանէ “զգործոց առաքելոց գիրս”, Z., էջ 428՝ ռէվալուս տօն պրահեանցը կը շրջէ “գլուխք գործոց առաքելոց”, Z., էջ 405՝ տօն ձուստօնկան պրահեանցը (թիւն) կը փոխէ “զգործոց առաքելոց” եւ Z., էջ 410՝ տօն պերէ տօն ձուստօնկան պրահեանցը (թիւն) ի դէմ կը դնէ “զգործոց առաքելոց”։ Կ’երեւի թէ եւ թաղի գրութեանց թարգմանութեան ժամանակաշրջանին արդէն իբրեւ զիտական բանաձեւ սովորական էր դարձած հայերուն քով “Գործք Առաքելոց” ասութիւնը։ Կամուղիկէ թղթոց յառաջաբանին իբր զլիակարգութիւն յոյն լաւագոյն ծեռագիրներու մէջ ընդհանրապէս կը դրուի որոշոց տօն ռաժօնական էպիստոլան եւ երբեմն պարզաբար որոշոց, առանց եւ թաղի անուան յիշատակութեան (*Dobschütz*, անդ, էջ 64 եւ v. *Soden*, էջ 673). հայ թարգմանութեան “յառաջաբան եւթանեցունց թղթոցն կամուղիկեայց զլիակարգութիւնը սակայն իր գրաւած առանձնայատուկ դիրքով արժանի է մասնաւոր ուշադրութեան եւ է թերեւս սկզբնական։ Հետաքրքրական է մատնանշել այստեղ սա պարագան ալ որ Մատենադարանիս թ. 315 Զեռագրին մէջ Կամուղիկեայց յառաջաբանի հեղինակ կը համարուի “Սարգիս վարդապետ”, սա զլիակարգութեան մէջ՝ “ի Սարգիս վարդապետէ ասացեալ”, թղ. 23 ա։ — Տուշու ոնկին ոչ միայն U. Դրուց ընագիրները, այլ նաեւ եւ թաղի անձնական գրութիւնները. այսպէս Պատղոսի թղթոց յառաջաբանին տնահամարն է երեքհարիւր՝ որոշոց որուասօմենօց տէց թիւն Առաջ Պանու տօն ձուստօնու ուժաւու ՛. այս տողերուն Z. կը կցէ սա ծանօթութիւնը թէ հայտ հայտ ու լուսավորութեան մէջ՝ հայ ծեռագիրները սակայն չափազանց շատ ընդարձակուած յոյն այս տնահամարին հանդէպ պահած են իսկական նախնական տնահամար մը՝ “Յառաջաբանիս տունք յու։ Գործք Առաքելոցի յառաջաբանին վերջը կը կցէ յոյն ընագիրը ուժաւու ՛, նոյնը տառական կ’աւանդուի նաեւ հայ ծեռագիրներու մէջ՝ “տունք ծիւ”, զոր նոյնպէս անտեսած են իբրեւ հրատարակութիւններուն մէջ Զօհրապետանի եւ Բագրատունի։ Z.ի ընագրին մէջ Կաթ. թղթոց յառաջաբանին տնահամարը կը պակսի (էջ 477), այլուր սակայն կայ որոսկաւ տօն ռաժօնական (էպիստոլան) ուժաւու Լ՛ (անդ, էջ 513), որ կատարելապէս կը համաձայնի հայ թարգմանութեան պահած տնահամարին “տունք լէ”։ Հարազատ այս տնահամարն ալ զանց առնուած է Զօհրապետանի եւ Բագրատունու կողմանէ։ — Պատղոսի յառաջաբանին մէջ յոյն ընագիրը յիշելէ յետոյ լրջօրէն թէ “այնչափ փոփոխումն գտնեալ երանելոյն Պատղոսի, մինչեւ անուանն եւս փոփոխումն լինէր”, յանկարծ “Սաւղոս”ն ու “Պատղոս”ը տղայամորէն համեմատութեան կը դնէ էօնաւու եւ ուժաւու իբր թէ նմանաձայն բառերու հետ եւ կը փորձէ եւթաղեան լրջուութեան տրամագծօրէն հակառակ բառախաղ մը. ուրախ եմ շեշտել կարենալուս որ անհամ այս բառախաղը չկայ հայ ընտիր օրինակներու մէջ, որոնց յեցած՝ առանց կարեւորութիւն ընծայելու Զօհրապետանի եւ Բագրատունուն յոյն ընագրին ռաժ’ էտերան — ուու Խրιւու բաժդաւած հատուածը (Z. 519, 24—520, 3): — Պատղոսի վկայութեան իբր թուական հայ թարգմանութեան մէջ կայ միայն “յառաջ քան զերիս կաղանդացն յուղեայ, որ այս վեց է նոոմնն ամսոյ”, առանց յանելուածական պըմպոյ Պանեմօս բայցէի. հայ

բնագրին, ինչպէս նաեւ յոյն քանի մը ԶՁներու մէջ ասորա-մակեղոնական այս թուագրութեան պակասը (*Robinson*, էջ 44 եւ *Dobeschütz*, անդ, էջ 67) հետեւաբար նախնական է եւ յետոյ է ներմուծուած Պաւլոսի վկայաբանութենէն: Հիմ՝ շունի հետեւաբար *Robinson* յառաջաբանի այս թուագրութեան վրայ յենլով հաստատել փորձուելու թէ նոյնը *might be taken as pointing to Syria — perhaps to Caesarea or to Antioch* (էջ 44): — Հայ թարգմանութիւնը՝ Պաւլոսի յառաջաբանին մէջ հիւսուած շրեքտասան թղթերու ցանկը կը ներկայացընէ Ա. Բ. Գ. ով, որ եւթաղեան յատկութիւն ըլլալուն, չէ կարելի զլանալ Եւթաղի եւ հետեւաբար յոյն բնագրին ալ տալու է սկզբնական այս ձեւը (Z. 523—528):

Վկայութիւն Պաւլոսի Առաքելոյ: — Պաւլոսեան թղթերու նախադրուած “յառաջաբանին ու վկայութեան հայերէն թարգմանութիւններուն լեզուական նոյնութիւնը ցոյց կու տայ թէ միեւնոյն է եղած թարգմանիչը երկու բնագիրներուն” (*Conybeare, Zeitschrift für die Neutestamentliche Wissenschaft*, 1904, էջ 51): Ուրեմն հայ թարգմանիչը 448ին արդէն իր եւթաղեան սկզբնագրին մէջ անբաժան գտած է յառաջաբանն ու վկայութիւնը իբրեւ գործ միեւնոյն հեղինակի: *Robinsonի* վկայութիւնը Եւթաղի զլանալու համար մէջ բերած փաստերն արհամարհելի չեն ի հարկէ. յոյն բնագրէն քաղուած երկրորդ փաստը (τῷ καὶ αὐτὸν μαρτυρίῳ) նոյն իսկ վճռական է ըստ Կոնիքիրի՝ *in itself conclusive* (անդ, էջ 41), բայց մատնանշենք թէ հայ բնագիրը “իւրով վկայութեամբ” ընթերցուածով նման փաստի մը հնարաւորութեան տեղի չի տար բնաւ, ինչպէս նաեւ ասորի բնագիրը (*B. M. add. 7157*, fol. 196b), որուն զերմաններէն թարգմանութիւնը ճշգրիտ կը գուզընթանայ հայերէն ընթերցուածին՝ *und es ward vollendet der heilige Apostel in seinem Martyrium* (*Dobeschütz, Euthaliusstudien, Zeitschr. f. Kirchengeschichte*, 1899, էջ 124). իսկ առաջին եւ երրորդ փաստերու ծանրակշութեան գիտակից է եւ *v. Soden* երբ կը զրէ Die Kalenderbezeichnung am Schlusse (des Prologs) macht gegenüber dem Martyrium durch die umgekehrte Aufeinanderfolge der römischen und syrischen Datierung den Eindruck der Selbständigkeit (Die Schriften des Neuen Testaments in ihrer ältesten erreichbaren Textgestalt, I, 1, էջ 656): Նոյնպէս կարելի չէ անտեսել վկայութիւնը եւթաղեան հեղինակութիւն համարելու համար Զահոր մատնանշած դժուարութիւնը. ի՞նչ հարկ կար “վկայութիւն Պաւլոսի Առաքելոյ”, խորագրով՝ յառաջաբանին մէջ կիրարկուած ասութիւններու ու դարձուածներու ստրկական փոխառութեամբ քաղուածոյ փոքրիկ գրութիւն մըն ալ յօրինել ու կցել նոյն յառաջաբանին, որուն մէջ արդէն մանրամասնօրէն ուսումնասիրուած էին Պաւլոսի կեանքին ու վկայութեան պատմական ու ժամանակագրական պայմանները (*Neue kirchliche Zeitschrift*, 1904, էջ 325): Ըմբռնելով հանդերձ սակայն այս փաստերուն առաւել կամ նուազ ծանրակշիռ հանգամանքը՝ չենք կարող տարանջատել իրարմէ յառաջաբանն ու վկայութիւնը ու վերագրել զանոնք տարբեր հեղինակներու: *v. Sodenի* թուած 48 ձեռագիրներուն մէջ վկայութիւնը կը գտնուի միշտ կցուած յառաջաբանին, նոյնպէս առանց բացառութեան հայ ձեռագիրներու մէջ: Այս իրողութեամբ կը մղուի իսկապէս եղբակացընել Կոնիքիր թէ յառաջաբանն ու վկայութիւնը երբեք անկախ եղած չեն իրարմէ. եթէ *Robinsonի* կարծիքով յառաջաբանը հեղինակուած է 396էն շատ առաջ արդէն եւ 396ին է որ վկայութիւնը կցուած է յառաջաբանին, այս պարագային — դիտել կու տայ Կոնիքիր — պիտի ունենայինք ձեռագիրներ, ուր յառաջաբանը

պիտի գտնուէր առանց վկայութեան՝ if... the martyrium was added to the prologue in 396, we may expect to find in some codices the prologue without martyrium (անդ, էջ 42), որ սակայն գոյութիւն չունի: — Վկայութեան գրութեան սույզ թուականն եղած է 396. իսկ յոյն մի քանի բնագիրներու մէջ գրութեան կցուած 458 անտեղի թուականը բովանդակող հատուածը, որ ինչպէս տեսանը իրապէս կնճռոտ բնոյթ մը տուաւ եւթաղեան հարցին, իսկական վկայաբանութեան հայերէն թարգմանութենէն ուղիղ 10 տարի յետոյ է որ խմբագրուած է, եւթաղն ընդօրինակող անծանօթ զրչի մը ծեռքով, իբրև երկրորդական յիշատակարան, որ յետոյ յոյն մի քանի օրինակներու մէջ անմոնորէն պահուած է անայլայլ ու աանդուած յաջորդ սերունդներու<sup>1</sup>: — Կոնիքիր կը զրէ, վկայութեան հայերէն օրինակներու մէջ աւանդուած “ի հինգետասաներորդում” շրջանակի ամացն յամնեանն յունի, որ է մարդու ընթերցուածը կը համապատասխանէ 332ին, զոր մերժելու ենք իբրև զրչագրական սխալ. պահպանակի բնագիրն է միայն (յամնեանն յունի, որ է մարգոյ [կարդա՛ մարգաց]), որ կը համապատասխանէ իրողութիւններու եւ կարելիութիւններու եւ ցոյց կու տայ թէ յառաջաբանն ու վկայաբանութիւնը թարգմանուած են հայերէնի հինգերորդ դարու կիսուն, որուն իրապէս ալ կը պատկանին լեզուագիտորէն» (Zeitschrift für die Neutestamentliche Wissenschaft, 1904, էջ 51): Խնչպէս ուրեմն Պատղոսի թղթոց յառաջաբանին “յառաջ քան զերիս կաղանդացն յունեայ... որ է մարդու, նոյնպէս վկայութեան “ի հինգետասաներորդում” շրջանակի ամացն յամնեանն յունի, որ է մարդու, ընթերցուածը յետնադարեան հայ զրչագրի մը իմաստակութեան արդինքն է պարզ. ուղիղ զուգալրութիւնը պահուած է միայն վկայութեան առաջին թուականին մէջ “յառաջ քան զերիս կաղանդացն յունիս ամսոյ, որ է մարգաց ամիսն” եւ Կոնիքիրի Էջմիածին գտած պահպանակի երկրորդ թուագրութեան մէջ “ի հինգետասաներորդում” շրջանակի ամսոյն (sic) յամնեանն յունի, որ է մարգոյ (կարդա՛ մարգաց): Մարգաց ամիսն է որ կը համապատասխանէ հոռվմէական յունիսին (յառաջ քան զերիս կաղանդացն յուլիս = 29 յունիս), մինչդեռ “նոոմնանի<sup>2</sup> զուգանաւասր դրուած “մարդու, կը համապատասխանէ 324ին՝ յունիսին եւ 200ին՝ յուլիսին. իսկ յառաջաբանի հայ թարգմանութիւնը գոյութիւն չունէր 396էն յառաջ, ուր ասկայն “մարդու, մէկ կը համապատասխանէր մայիս 14ին կամ 15ին. հետեւաբար, կ'եզրակացընէ Կոնիքիր, հայ օրինակներու մէջ պահուած յայտնապէս սխալ “մարդու, ի հետ անկարելի է ո եւ է համաձայնութեան զալ (Zeitschrift für die Neutestamentliche Wissenschaft, 1904, էջ 50—51): — Z.ի մօտ բուն վկայութեան այսինքն “եւ ես սույզ նշանակեցի զժամանակ վկայութեան Պատղոսի հատուածին վերջը կը դրուի անմիջապէս տեչօր է՛, որ in Cryptoferratensi tantum codice habetur,

<sup>1</sup> Ահա իր ամբողջութեամբը այս թուականը կրող յիշատակարանը . ուն ձաւական տարբերակն ունեցող յոյն բնագիրէ մը, սխալ է փոխանակ ըլլալու տօն ծլաւ, որ նոյնպէս իր կարգին վրապակ է ոչ հաջող նահնականին, որ հաւանաբար սահսապէս գրուած էր իբրև լուսանցագրութիւն ու յետոյ անցաւ ընագորին մէջ. Լուս 6 = Պանեմոն 5 = Յունիս 29: Հմմուէ Դօ օ ս չ հ ա լ է թ (Zentralblatt für Bibliothekswesen, 1893, էջ 67), R o b i n s o n (էջ 44) եւ C o n y b e a r e (Zeitschrift für Neutestamentliche Wissenschaft, 1904, էջ 50—51): Նոոմն ընթերցուածը կարեւոր է հայ բնագրին յոյն բնագիրներու ո՞ր դասուն պատկանիւր ցոյց տալու համար:

<sup>2</sup> “Նոոմն ընթերցուածը, որ անսադար տառադարձուած է տօն ո օ ւ ր ա մ ո ւ տ ա ր բ ե ր ա կ ն ունեցող յոյն բնագիրէ մը, սխալ է փոխանակ ըլլալու տօն ծլաւ, որ նոյնպէս իր կարգին վրապակ է ոչ հաջող նահնականին, որ հաւանաբար սահսապէս գրուած էր իբրև լուսանցագրութիւն ու յետոյ անցաւ ընագորին մէջ. Լուս 6 = Պանեմոն 5 = Յունիս 29: Հմմուէ Դօ օ ս չ հ ա լ է թ (Zentralblatt für Bibliothekswesen, 1893, էջ 67), R o b i n s o n (էջ 44) եւ C o n y b e a r e (Zeitschrift für Neutestamentliche Wissenschaft, 1904, էջ 50—51): Նոոմն ընթերցուածը կարեւոր է հայ բնագրին յոյն բնագիրներու ո՞ր դասուն պատկանիւր ցոյց տալու համար:

զարմանալիօրէն հայ ծեռագիրներու մէջ չէ պահուած վկայաբանութեան այս տնահամարը:

Բոլևանդակութիւնը ընթերցուածոց: — Պաւլոսի թղթոց, Գործք Առաքելոցի եւ Կաթ. թղթոց ընթերցուածներու բովանդակութիւններն Եւթաղի զլանալու համար մէջ բերուած փաստերն այնքան տկար ու անկարեւոր են որ Robinson մերժումի ամենաթեթեւ բանաձեւ մը կը ստիպուի հնարել՝ *it will be wisest for the present to abstain from attributing these tables to Euthalius himself* (*Euthaliana*, էջ 16): Ընթերցուածոց այս բովանդակութիւնները յոյն բնագիրներու մէջ կը վերջանան համանիթ ծանօթագրութեամբ մը թէ հեղինակը ընթերցուածները կը բաժանէ (Ճշնօց) ու բնագիրն յիսունական տներու կը ստրսէ “եւ զգլուխսն ըստ իւրաքանչիւր ընթերցուածոցն առընթեր, կը դնէ “եւ զվկայութիւնսն որ ի նմին կրին եւ զայն եւս թէ ո՛չչափ տունք իցեն ընթերցուածոցն”<sup>1</sup>: Այս ծանօթութիւնն ալ, որ ս. *Sodenի կարծիքով* ist sicher nicht Subskriptio, sondern eine Ankündigung der Behandlung des folgenden Textes der Briefe (անդ, էջ 659) եւ որ Եւթաղի տողաչափական եռանդն առաւելապէս զգալի է, կը դժուարի Robinson վերագրել Եւթաղի (էջ 17): Սակայն եւ այնպէս ինչպէս ընթերցուածներու բովանդակութիւնը, նոյնպէս կցուած ծանօթութիւնը (Ճշնօց) կարելի չէ հերձել եւթաղեան միութենէն, քանի որ դասական իսկատիպ բարբառվ այնքան կանխօրէն ու այնքան սերտօրէն զօղուած են Եւթաղի հարազատ գործերուն: — Հետաքրքրական է տակայն մատնանշել այստեղ թէ հայ ծեռագիրներու մէջ, ինչպէս պիտի տեսնենք, Գործք Առաքելոցի ընթերցուածոց բովանդակութիւնը, ինչպէս արդէն նկատած է Robinson (էջ 16, ծանօթ.), չափազանց համառօտ է ու չունի իննդրական ծանօթութիւնը. իսկ Կաթուղիկէ թղթերն ո՛չ անկախ ընթերցուածոց բովանդակութիւն կը ճանչնան եւ ո՛չ ծանօթութիւն. եւ զարմանալի զուգաղիպութեամբ Եւթաղի ինքնին իր յառաջաբանին վերջը կը յիշատակէ լոկ թէ պիտի ընթեռնու “տուն առ տուն կարգաւ զկաթողիկեայս թուղթն եւ զգլխակարգութիւնսն, միանգամայն եւ զաստուածեղէն վկայութիւնսն”, իսկ զլիաւորը, որ է ընթերցուածոց բովանդակութիւնը, կը թողու անյիշատակ: Այս խորհրդաւոր լուութեան պատճառը կը փորձէ լուսաբանել ս. *Soden* ենթադրութեամբ թէ որովհետեւ Եւթաղի իր զլիաւոր նպատակակետէն չէր կրնար շեղիլ, պէտք է ընդունիլ թէ հնագոյն ընդօրինակող մը ուսում մըն է փորձած այստեղ (անդ, էջ 673): Հայ ծեռագիրներու մէջ Գործք Առաքելոցի վկայութեանց բովանդակութեան ներկայ կարճառու վիճակը եւ Կաթ. թղթոց վկայութեանց բովանդակութեան պակասը չեմ կարծեր որ հայ ընդօրինակողներու համառօտագրութեան կամ զանցառութեան արդիւնք եղած ըլլայ պարզ, քանի որ խորհանիտ ու երկիւղած զրչագիրները խորապէս զիտակից էին թէ նման յանդունզն կրճատումներով անէծքի կը դատապարտուէին եւ “զմասն Կայէնի եւ Յուղայի, կ'առնուին: Արդ կարելի է արդեօք կարծել թէ Գործք Առաքելոցի ընթերցուածոց բովանդակութեան յոյն նախնական բնագիրը, զոր անաղարտ պահած կ'երեւի հայերէն թարգմանութիւնը, Պաւլոսի թղթոց ընթերցուածներու ընդարձակագոյն հա-

<sup>1</sup> Այս մասին կը գրէ Zahn, Ohne jetzt zu untersuchen, was das Neue an dem Unternehmen des Mannes (*Euthalius*) war, und was alles er Vorgängern entlehnt hat, darf man doch behaupten, dass die Stiche, nach welchen er seine ganze Ausgabe der genannten Bücher (թղ. Պղ., Գործ. Առ. եւ Կաթ. թղ.) mit Einschluss seiner eigenen Zutaten gemessen, und welche er am Rande seines Textes in Abständen von 50 Stichen angemerkt hat, ihrer Art nach keine anderen sind, als diejenigen, nach welchen lange vor seiner Zeit heidnische und christliche Bücher gemessen wurden, *Geschichte des N. T. Kanons*, II, էջ 386:

բովանդակութեան նմանողութեամբ ընդլայնուած ըլլայ ժամանակի ընթացքին եւ առած փոխեալ զփոխելիս եւթաղեան ծանօթութիւնը: Կարելի է կարծել նոյնպէս թէ Կաթուղիկէ թղթերուն յոյն երկու ծեռագիրներու մէջ միայն աւանդուած<sup>1</sup> ընթերցուածոց բովանդակութիւնը ինչպէս նաեւ կցուած ծանօթութիւնը՝ նոյնպէս նմանողաբար յերիւրուած ըլլան նորագոյն յոյն հեղինակէ մը, քանի որ եւթաղեան հնաւանդ հայ ընագիրները թոյլ չեն տար ընդունիլ թէ եւթաղ իսկապէս խմբագրած ըլլայ Պատղուեան թղթերու ընթերցուածոց բովանդակութեան ու ծանօթութեան յար եւ նման ինքնակաց բովանդակութիւններ ու ծանօթութիւններ Կաթուղիկէ թղթոց ընթերցուածներուն<sup>2</sup>, այլ բաւականացած միայն իրաքանչիր թղթի զլիսակարգութեան վերջը կցել, ինչպէս պիտի տեսնենք, ընթերցուածներու բովանդակութեանց համագումարը, այսպէս օրինակ “յառաջին թուղթն Պետրոսի ընթերցուածք թ. ընթերցուած աւ տունս ծե. ընթերցուած թ՝ տունս ծիլը” եւ այլն: Եթէ հաւանական նկատուի մեր ենթաղրութիւնը, այն պարագային մասնաւոր կարեւորութիւն կը ստանայ ի հարկէ նաեւ *Robinson* ուսումնափրութեան յատկապէս 16—17 էջերը: — Յատուկ ուշադրութեան արժանի է որ հայերէն ծեռագիրներու մէջ ընթերցուածոց բովանդակութեան ընագիրը ստէպ եռագոյն մելանով է որ կը ներկայանայ. Մատենադարանիս թ. 71 Զեռագիրն մէջ օրինակի համար բուն ընագիրը կը զրուի սեւադեղ, խորագիրը, զլիսագրերն ու վկայութիւններու շարունակական թիւերը՝ կարմրագիր, իսկ զլուխներու զլիսագրերն ու շարունակական թիւերը՝ կանաչ մելանով, այսպէս “Հ[կարմիր]նթերցուածն ա [սեւ]. Գ[կանաչ]լուիս դ[սեւ]՝ ա, թ, զ, դ [կանաչ]. Վ[կարմիր]կայութիւնս թ [սեւ]՝ ա, թ, զ, դ, է, լ, թ [կարմիր]. տունս միբ [սեւ].. Վենետ. Միիթ. Մատենադարանին թ. 1 Զեռագիրն ալ այսպէս եռագոյն է, ինչպէս պատահմամբ կը յիշատակէ Սարգիսեան գրելով “ի Հոռվմայեցոց թղթին ընթերցուածք եւ: Գլուխք ժթ, ժթ (կանաչ դեղով առընթեր), Վկայութիւնք իսը, իսը (կարմրագեղիս) Մայր Յուցակ, Ա., էջ 15: Դժբախտաբար թ. 3, 5, 7, 8, 10, 12, 193, 195 եւ 196 ծեռագիրներու մէջ պահուած բովանդակութեանց մասին չափազանց ժաւատ տեղեկութիւններ կը հաղորդէ Սարգիսեան, որով կարելի չէ յիշել այստեղ թէ դեռ ո՛ր ծեռագիրներն այսպէս եռագոյն կամ’ դեռ ուրիշ գոյներով կը ներկայացընեն բովանդակութիւնը: Մակելէրի *Notices de manuscrits arméniens vus dans quelques bibliothèques de l'Europe centrale* ցուցակագրութեան մէջ հրատարակած եւթաղեան բովանդակութեան Լայսցիզի շատ խեղճ հատակուորն ալ կու տայ սեւ, կարմիր, կանաչ ընագիրը, էջ 137—138<sup>3</sup>. մինչդեռ Մատենադարանիս թ. 113 Զեռագիրը բուն ընագիրը կը նորինակէ սեւադեղով, խորագիրն ու վկայութեանց շարունակական թիւերը՝

<sup>1</sup> Կարեւոր է անզամ մըս ալ շեշտել թէ Գործք Առաքելցի ընթերցուածոց բովանդակութիւնը in Regio Alexandrino tā n tū m codice reperitur (Z., էջ 411), իսկ Կաթ. թղթոց ընթերցուածոց բովանդակութիւնը բաց ի Զացոնի զլիսաւոր օրինակէն, ըստ omnibus, quae sequuntur, usque ad argumentum epistolae Jacobi, habentur etiam in Cryptoferratensi, in caeteris codd. desunt (Z., էջ 478. տես չանդ. Ամս. 1924, էջ 487):

<sup>2</sup> Զօ՞րապետան կը ծանօթագրէ թէ ուսց ի յառաջարանից աստի եւ ի ցուցակաց զիւոց գործոց եւ թղթոցն առաքելցոց. Եւթաղիսի արարեալ է նա ու բովանդակութիւնս ընթերցուածոց...: Այլ հայկական օրինակը մեր ունենով եւեթ զպաւղուեան թղթոցն, պատշաճ համարեցաք զանց առնել եւ զալվա, իբրև անկատաք եւ անպէտ մեզ առ այժմ՝ (էջ 766), այս կարծիքն սակայն հաւան չէ Սարգիսեան “վաճ զի այդ կարգագրութիւնները կը զանուին նոյն իսկ Գործք Առաքելցի եւ Կաթողիկեայ թղթոց լուսանցքներու վրայ, եւ կը յարէ. “Այսպիսի կարգագրութիւնը շատ հն են եւ յունարէնէ Թարգմանուած թ. թարգմանմէաց ձեռքով, որոնք զանորենացւոյ, յԱղեքսանդրիա հմտանալով վերաբանութեանց Ս. Գորց, յետոյ թարգմանեցին եւ դրացոցին առաջնորդացած” (!), Մայր Յուցակ, Ա., էջ 807:

<sup>3</sup> Ցես այս հատակուորն մասին գարգանեան, չանդ. Ամս. 1924, էջ 191—192:

կարմրագրով, զլիագրերն կարմիր եւ կապոյտ խառն, իսկ զլուխներու շարունակական թիւերը՝ միայն կապոյտ, այսպէս “Ը[կարմիր] նթերցուածն ա զլուխս ունի դ [սեւ]՝ ա, բ, գ, դ [կապոյտ], վկայութիւնս ունի թ [սեւ]՝ ա, բ, գ, դ, ե, զ, է, ը, թ [կարմիր], տունք միք [սեւ]”<sup>1</sup>: Բովանդակութեանս տնահամարը լրուած է “բաժանեցի”, ծանօթութեան ծայրը՝ “տունք ոկո, մինչդեռ յոյնը նոյնպէս ծանօթութեան վերջը կը զետեղէ տեշօւ չ’ = կ, որուն համաձայն պէտք է ուղղել անպայման հայուն յայտնապէս եղծ “ոկո ընթերցուածը: Լոկ հետաքրքրական են եւ զուրկ գիտական կամ՝ պատմական ո եւ է կորիզէ Միսիթար Երգնկացւոյ “ոկոի լուծման նուիրած սա տողերը. “Առաջին միտք զայս ասեն՝ թէ յՈւսումնասիրէն մինչեւ ի յո եւ ի կեն ՈԿ տուն է...: Երկրորդ՝ թէ այն առաքինի այրն՝ որ ցանկ է արարեալ Առաքելոյն, այնչափ մեծամեծ տներ է բաժանել զԱռաքեալն, որ ի Ո եւ ի Կ տուն է բերել: Երրորդ՝ ասեն թէ յորժամ Եւթաղի առնէր զցանկն՝ նա Եզիպուացւոց թուականն Ո եւ Կ էր”<sup>1</sup>:

Բովանդակութիւնք աստուածեղէն վկայութեանց: — Ինչպէս նկատեցինք Գործք Առաքելոցի վկայութեանց համառօտ (Z., էջ 542) եւ ընդարձակ (Z., էջ 549) բովանդակութիւններու ներքին անհամաձայնութիւններէն կը մղուի Քօնիսոն հաստատել թէ անհարազատ է համառօտ բովանդակութիւնը, մինչդեռ ընդարձակ բովանդակութիւնը ստուգապէս հարազատ գործ է Եւթաղի: Կը փութամ՝ նախ շեշտել յատկապէս այս տեղ թէ հայ ձեռագիրներու մէջ Գործք Առաքելոցի աստուածեղէն վկայութեանց ոչ համառօտ բովանդակութիւնը գոյութիւն ունի եւ ոչ ընդարձակը, այլ միայն “ընթերցուած”<sup>1</sup> որ ծայրն անընդմիջապէս կը կցուի գլուխներու, վկայութիւններու եւ տներու ընդհանուր համագումարը՝ “գլուխը իւ. վկայութիւններ շ, տունք սշծն, որոնք յոյն բնագրին մէջ (Z., էջ 411) ընթերծուածոց բովանդակութեան սկզբնաւորութիւնը կը կազմին: Վերյիշելով հայ զրչագիրներու երկիրածութեան մասին վերն յառաջ բերուած խորհրդածութիւնը՝ նոյնպէս պատահական երեւոյթ չեմ համարիր հայ ձեռագիրներու կարեւոր այս պակասը եւ կը տարուիմ հարցընել թէ կարելի՞ է արդեօք հաստատել կամ Ենթաղրել թէ ընթերցուածոց բովանդակութեան նման՝ Գործք Առաքելոցի աստուածեղէն վկայութեանց համառօտ եւ ընդարձակ բովանդակութիւններն ալ յոյն անծանօթ խմբագրի մը կողմանէ Պաւոսի թղթոց համառօտ ու ընդարձակ իսկապէս հարազատ բովանդակութեանց կաղապարէն ծուլուած ըլլան յետոյ եւ ագուցուած Եւթաղեան գրութիւններուն: Այս հարցման որոշ պատասխանը կարծես Եւթաղի ինքն անծանօթ կու տայ երբ Պաւոսի թղթոց յառաջաբանին մէջ կը զրէ բացորոշ թէ “աստուածեղէն գրոց վկայութեանց դիրուսոյց գիտսն արուեստախօսեալ”, պիտի բովանդակէ, մինչդեռ Գործք Առաքելոցի յառաջաբանին մէջ չի տար նման խոստում: Կաթ. թղթոց համառօտ (Z., էջ 480) եւ ընդարձակ (Z., էջ 482) վկայութեանց համապատասխան վկայութիւններ կը պակսին նոյնպէս հայ ձեռագիրներու մէջ, հակառակ Եւթաղի բացայայտ յայտարարութեան թէ “միանգամայն եւ գաստուածեղէն վկայութիւններ ըստ իմում տկարութեան կարգեցիցն, այս յայտարարութիւնը կ'երեւի թէ կ'ակնարկէ առանելապէս հայ ձեռագիրներու մէջ կաթ. թղթոց իրաքանչիւրին զիսակարգութեանց ծայրը կցուած շատ հին մանր ծանօթութիւնները, ուր, ինչպէս Գործք Առաքելոցի ընթերցուածոց վերջը, կը հաւաքուին ընթերցուածներու, զլուխներու, վկայութեանց եւ տանց ընդհանուր համագումարներն՝ այսպէս օրինակ “յառաջին

<sup>1</sup> Սարգիսեան, Եւագր, էջ ՃԻՒ-ՃԻԽ, որ դարձեալ զգալի է թէ Սարգիսեան իր ուսումնասիրած սիրթին բաւականաշափ չէ տիրացած:

թուլթն Պետրոսի ընթերցուածք բ. ընթերցուած ա՛ տունս ծէ, ընթերցուած ք՝ տունս ճիշ: Դլուխս ը, վկայութիւնն մդր, տունս մզզ: Բովանդակութեանց համառօտ ու ինչպէս կը կարծեմ եւթաղեան այս ծեւն աչքի առաջ ունենալով, կը փորձուիմ կարծելու թէ նաեւ Կաթ. թղթոց յոյն թէ համառօտ թէ ընդարձակ վկայութիւնները Պաւլոսի թղթոց հարազատ վկայութիւններու հետեւղութեամբ աշխատափրուած են ու ներմուծուած Եւթաղի գործերուն մէջ՝ Պաւլոսի թղթերուն՝ եւ Գործք Առաքելոցի ու Կաթ. թղթոց եւթաղեան կազմածին մէջ յօրինուածութեան նոյնութիւն ստեղծելու դիտումնվ: Զօհապեան կը ծանօթագրէ թէ հայկական օրինակք միայն պաւլոսեան թղթոց վկայութիւններն ունին (Աստուածաշունչ, էջ 766), Սարգիսեան սակայն առանց ինդիքը մանրամասն քննութեան ենթարկելու՝ Զօհապեան ի այս տեղեկագրութեան դէմ կ'արտայայտուի, “վասն զի այդ կարգադրութիւնները կը գտնուին... նոյն իսկ Գործք Առաքելոցի եւ Կաթողիկեայ թղթոց լուսանցքներուն վրայ» (Մայր Յուցակ, Ա, էջ 807) եւ կամ “մէջ բերուած վկայութեանց աղքիւններն ասկէց գրեթէ մէկ դար առաջ գրուած նոր կտակարանաց օրինակներու լուսանցից վրայ իսկ նշանակուած են», (անդ, էջ 16): Ես իմ տրամադրութեանս տակ ո՛չ այնքան հին եւ ո՛չ ալ մեծ քանակով նոր կտակարաններ ունիմ. Մատենադարանիս Թ. 71 Զեռագիրը սակայն լիուլի կը նպաստէ ինձ առաջքն առնլու թիւիմացութիւններու, որոնց ենթարկուած է Սարգիսեան իր հապճեպ ու մակերեւութային քնաւորութեան շնորհիւ: Թ. 71ի լուսանցագրութիւնները քննելով մանր ու համեմատութեան բերելով եւթաղեան բովանդակութեանց հետ՝ կարելի է հաստատել վստահաբար թէ Պաւլոսի թղթոց լուսանցագրութիւնները ճշտիւ ու անսայթաք կը համապատասխանեն եւթաղեան ընթերցուածներու, գլուխներու, վկայութիւններու եւ տներու քանիօնութեան եւ հետեւաբար ունին եւթաղեան սկզբնաւորութիւն, մինչդեռ Գործք Առաքելոցի եւ Կաթուղիկէ թղթոց լուսանցագրութիւնները շատ քիչ եզրներ ունին համաձայնութեան գալու Եւթաղի յոյն քնագիրներուն հետ եւ որ ամենակարեւորն է նոյն իսկ ոճի էական տարբերութիւն ցոյց կու տան. այսպէս մինչ Պաւլոսի թղթոց լուսանցագրութիւններուն մէջ անվրէպ է տեչու բառին համար Եւթաղի թարգմանչին գործածած “տունք”, բառին կիրարկութիւնը, Գործք Առաքելոցի եւ Կաթուղիկէ թղթոց լուսանցագրութիւններու մէջ ո՛չ մէկ տեղ կայ “տունք”, այլ միշտ ու ամենուրեք “ստիք”, յունածելք<sup>1</sup>: Պաւլոսեան թղթերու վկայութեանց մէջ յառաջ բերուած հեթանոս մատենագիրներու տեղիքներն անպայման կը կրկնուին անփոփոխ նաեւ ի լուսանցս, մինչդեռ Գործք Առաքելոցի մէջ առնուած “նորա եւ ազգ իսկ եմք”, (ԺԷ, 28) խօսքին չկայ յոյնին՝ Արάտօն ձատօնօմօս ու Օքիրօս ուստի տեղիքին համապատասխան (Z. 420) լուսանցագրութիւն. Պաւլոսի թղթոց վկայութիւններու մէջ անվաերական գրքերէն մէջքերուած խօսքերու տեղիքները նոյնպէս միշտ անփոփոխ կը յիշատակուին լուսանցքի վրայ, մինչդեռ Կաթ. թղթոց մէջ Ենովքէն ու Մովսէսէն մէջ բերուած անվաերական վկայութիւններու ո եւ է յիշատակութիւն չկայ նոյնպէս լուսանցքներու վրայ: Ուրեմն հնաւանդ հայ դասական Մատենագրութիւնը Եւթաղի իբր հարազատ գործ գիտէ միայն Պաւլոսեան թղթերու աստուածեղէն վկայութեանց համառօտ եւ ընդարձակ բովանդակութիւններն ու ասոնց համապատասխան լուսանցագրութիւններն, իսկ Գործք Առաքելոցի եւ Կաթուղիկէ թղթոց վկայութիւններուն եւ համապատասխան լուսանցագրութիւններուն

<sup>1</sup> Այս բառին Գործք Առաքելոցի լուսանցքներու վրայ կատարած դերի մասին նւազքի հրատարակութեան ներածութեան մէջ Սարգիսեան իսկ ստիքած տողիքն իսկապէս տարօրինակ են, էջ զթ:

համար յոյն բովանդակութեանց նման ոչ համառօտ եւ ոչ ընդարձակ բովանդակութիւններ կը ճանշնայ եւ կը վաւերացընէ, այլ միայն վկայութիւններու ընդհանուր համազումարը ցոյց տուող համառօտ ծանօթագրութիւններ, զորոնք միայն կը կարծեմ թէ պէտք է համարիլ Եւթաղի իսկապէս հարազատ բովանդակութիւնները, հիմուած մասնաւրապէս Եւթաղի Գործոց յառաջաբանին մէջ Աթանասին ուղղած բացորոց սա խօսքերուն՝ “առաքեցի առ քեզ կարձ ի կարաց (εν βραχεῖ) ըստ իւլաքանչիւր կարգի յարինեալ զաւկաւատուն (ծևլչօտնի) բովանդակութիւններ” Եւթաղէս կարելի՞ Հայ Թարգմանութեան մէջ պահուած ընթերցուածներու եւ վկայութեանց բովանդակութենէն աւելի “կարճ” եւ “սակաւատուն”, բովանդակութիւն երեւակայել: Այս իրողութիւնները կը խախտեն քնականաբար այն շատ տարածուած կարծիքը, որուն թարգման են v. So eben սա տողերը natürlich ist der Text der Akten (und der katholischen Briefe) ebenso ausgestattet, wie bei Pls. (էջ 694): Յոյն բնագիրներու մէջ ասուուածելոյն վկայութիւններու կարգին մէջ կը քերուին անխտիր նաեւ վկայութիւններ ոչ միայն Մովսէսի, Ենովքայ, Եղիայի եւ Երեմիայի անվաւերական գրութիւններէն (Z. 485, 556, 561, 567), այլ եւ Հոմեր, Մ'ենանդր, Արատոս եւ Եպիմենիկէս արտաքին փիլիսոփաններէն (420, 558, 567) եւ լակոնացի առասպել մը (588); զորոնք սակայն դժուարաւ կարելի է ասուուածելոյն մակրէիր ենթարկել. այս պատճառու անշուշտ կը հարցընէ Զահոն թէ այս ամէնը իսկապէս եւթաղեա՞ն ծագում ունին (Neue kirchliche Zeitschrift, 1904, էջ 388, ծանօթ.): Չորեքտասան թղթոց վկայութիւններու շարքին հիւսուած յառաջքերութիւններու մասին միայն դրական է ի հարկէ այս հարցման մեր տալիք պատասխանը, սա շատ կարեւոր դիտողութեամբ միայն թէ անվաւերական հեղինակները փոխանակ յականէ յանուանէ յիշատակելու՝ Հայ Թարգմանութիւնը ամէնուն համար առհասարակ կը գործածէ միածեւ “այլուստ”, բառը թէ՛ բնագրին մէջ եւ թէ՛ լուսանցքի վրայ. այսպէս էր արդեօք յոյն նախնական քնագրին մէջ ալ: — Հայ ճեռագիրներու մէջ վկայութեանց ինչպէս համառօտ նոյնական ընդարձակ բովանդակութիւնները պահած են տնահամար, առաջինը յոյն քնագրին յար եւ նման “տունք հը = օդ” (Z., էջ 546), իսկ երկրորդը “տունք յ”, կամ “զճ”, որ զետեղուած է ճիշտ, ինչպէս համառօտ բովանդակութեան մէջ՝ “եւ կրկնաբանեցան”, հաստուածէն վերջը. Z.ի մօտ չկայ այս տնահամարը. այս պակասն ալ ի զուր կ'օգտագործէ ու. So eben ապացուանելու համար թէ ընդարձակ բովանդակութիւնն եւթաղեան ծագում չունի (էջ 663):

Յառաջագիրը: — Պատղոսի թղթոց վկայութեանց կրկին բովանդակութիւններուն նախադրուած յառաջագիրներուն մէջ կը տեղեկագրէ Եւթաղ թէ պիտի զործածէ սեւագիր եւ կարմրագիր. կարմրագիրը պաւոսեան թուղթերու իւլաքանչիւրին հետ նոր պիտի սկսի, մինչդեռ սեւագիրը պիտի անընդհատ շարունակուի չորեքտասան թղթերու տեսողութեամբ. Robinson սակայն նկատելով որ Cod. Hի լուսանցքին վրայ թուարկութեան առաջին շարքը միայն գոյութիւն ունի եւ վերջնազոյն ճեռագիրներու մէջ է որ երկրորդական թիւերը կը սկսին երեւան գալ՝ կը հարցապնդէ “կրկին թուարկումը նախնակա՞ն է եւ թէ Եւթաղ անձնապէս զործածեց արդեօք սեւ եւ կարմիր՝ երկու շարքերու միջեւ զանազանութիւն ունելու համար”, որովհետեւ իսկապէս շաստոցից է Cod. Hի նութիւնը՝ կը վարանի Robinson ընդունիլ որ Cod. H եւթաղեան կազմածը անկատար ճեւի մը տակ աւանդած ըլլայ մեզի եւ բանաւոր կը համարի եւթաղերէ թէ “երկրորդ թուարկումը եւթաղեան շատ պարզ տարագին վրայ կատա-

րուած բազմաթիւ կերպաւորումներէն մին է որ մեզի կը ներկայացընէ՝ այս ենթադրութեամբ իբրեւ յետնագոյն ժամանակներու ծնունդ կը ժիստով ի հարկէ յառաջագիրներու ալ հարազատութիւնը։ Յառաջագիրներու հարազատութիւնը սակայն երաշխաւորած է մաշտոցեան դարու դասական հայ լեզուն, որով անքակտելիօրէն միացած են անոնք Եւթաղի միւս գործերուն հետ ընդհանրապէս եւ վկայութիւններու բովանդակութեանց հետ յատկապէս, այս մասին տարակոյս չկայ քնառ. գալով սեւ եւ կարմիր թիւերու Եւթաղեան գործածութեան՝ Cod. HԷն շատ աւելի հին հայ ծեռազիրները պահած են անաղարտ թուարկումի իսկապէս նախկին տարազը, որ սակայն ամէն պարագայի տակ Rob i n s o nի հաստատել փորձածը չէ։ Վկայութեանց համառու բովանդակութեան յառաջագրին մէջ կը գրէ Եւթաղ.

“որ թյուղ թիւս է (ծառ ուս սէ և առօս ազմաօս) զբանիաւութիւնն միայն յայտնէ պերաբանչիւր գրոցն վկայութեանց, իսկ որ կարմիրն (ծառ ուս սէ և առօս աբ աջ օ աջ) զեարգն միանգամայն եւ զբանիաւութիւնն ըստ իւրաբանչիւր թղթոցն եւ կանոնի դարձեալ ի միջի նոյնպէս առընթերակայ թուոցն որ կայ դէպ նոցին իսկ բանից առաքելական գրոց։ Եւ զաղարն սերկորին թիւն եւ դարձեալ սկզբն առնեն ըստ թղթոցն։”

Որ է ըսել սեւագիրը ցոյց պիտի տայ թէ օրինակի համար Հոռվմայեցոց թղթին մէջ ծննդոց գրքէն քանի վկայութիւն գործածած է Առաքեալը՝ “ի Հոռվմայեցոց թղթին վկայութիւնը իւր” [սեւագիր]։ ՅԱրարածոց զ [սեւագիր]ն, որուն իսկոյն պիտի կցուին կարմրագիր, որոնք պաշտօն պիտի ունենան ցոյց տալ թէ օրինակի համար Հոռվմայեցոց թղթին մէջ ծննդոց գրքէն առնուած վկայութիւնները Ս. Գրոց ուրիշ տեղերէն քաղուած վկայութիւններու մէջ քաներո՞րդ կարգը կը գրաւեն եւ քանի են. օրինակ թէ՝ “յԱրարածոց զ [սեւագիր]ն վկայութիւնները՝ զ, ը, թ. ժա, ժբ, ժգ [կարմրագիր]”, կարգն ունին։ Այս թիւերը առաքելական թղթոց լուսանցքին վրայ նշանակուած թիւերուն ալ պիտի համապատասխանեն ու երկու թիւերն ալ իւրաքանչիւր թղթի վերջաւորութեան հետ պիտի վերջանան ու սկզբնաւորութեան հետ պիտի սկսին վերստին։ Իսկ աստուածեղէն վկայութեանց ընդհարծակ բովանդակութեան նախադրուած յառաջագրին մէջ՝

“որ կարմիրն է ի մնաւորէ սկսեալ թիւն զեարգն եւ զբանիաւութիւնն յայտ առնէ ըստ իւրաբանչիւր թղթոցն վկայութեանց եւ զաղարէ դարձեալ ըստ թղթոյն։ իսկ որ թյուղն է եւ որ ի ներբոյ համաւըն թիւ է ամենայն գրոց եւ ածէ ընդ ընթերցուածոցն մինչեւ ցգւուին եւ ցուցանէ մեզ զբանիաւութիւն ըստ ամենայն գրոց վկայութեանց։”

### Եւ կը դրուի

“առ ընթես իւրաբանչիւր սոցա իւր թիւ, զի գիտել մարթացես թէ զբաներորդ վկայութիւն առեալ իցէ յեշատակենց միանգամայն եւ առընթեր եւելոյ գրոցն առաքելոյ եւ գտանիցես վկարմընուն թիւ կանոնեալ ընդ միւսանգամ ի ներքս ընթերակաց նոցին իսկ բանից առաքելական գրոց։”

Ուրեմն կարմրագիրը ընդհարծակ բովանդակութեան մէջ ալ վկայութեանց կարգն ու քանի օնութիւնը ցոյց պիտի տայ եւ առաքելական իւրաքանչիւր թղթին հետ պիտի վերջանայ. իսկ սեւագիրը պիտի շարունակուի շորեքտասան թղթերու տեւութեամբ, այսպէս օրինակի համար (Թ. 71, Զ. թղ. 494ա).

**ԼԿ** (կարմրագիր)  
**ԺՄ** (սեւագիր)

**ԼԵ** (կարմրագիր)  
**Մ** (սեւագիր)

**ԼՐ** (կարմրագիր)  
**Դ** (սեւագիր)

Թուարկումները, պիտի նշանակին թէ Հոռվմայեցոց թղթոյն մէջ “ո՞ զիտաց զմիտո Ցեանն”, եւ այլն հաստուածը ընդհանուր Ս. Գրքէն առնուած վկայութեանց մէջ 36.

կարգն ունի, իսկ նսայեայ մարգարէութենէն քաղուած 11. վկայութիւնն է, նոյնպէս “խորհեցարուք զբարիս առաջի Տեառն, իօսքը նոյն թղթոյն մէջ ընդհանուր Ս. Գրքէն յառաջ բերուած վկայութեանց մէջ 37. կարգն ունի, իսկ Առակաց զրքէն հանուած ա. վկայութիւնն է, ինչպէս նաեւ “իմ են վրէժինողութիւնք”, եւ այլն նոյն թղթոյն մէջ դարձեալ 38. ընդհանուր վկայութիւնն է, իսկ Բ. օրէնքէն մէջ բերուած 4. վկայութիւնն է եւ այլն: Յետոյ այս թիւերն անփոփոխ պիտի զետեղուին համապատասխան տեղեր նաեւ առաքելական թղթոց լուսանցքին վրայ՝ նշանակելու համար վկայութեանց քանիօնութիւնն ու կարգը: Եւթաղեան այն կարգադրութեան քայլ առ քայլ հետեւած է հայ դասական թարգմանիչը ու հայ Ս. Գրքի կարգադրիչները ինսամով զետեղած են կարեւոր այս լուսանցագրութիւններն, այսպէս օրինակ (Թ. 71 Զ. թղ. 498ա)

$\frac{\text{Ն}}{\text{յարար}}$	(Թ. 498բ)	$\frac{\text{Թ}}{\text{յարար}}$	(Թ. 509ա)	$\frac{\text{ա}}{\text{յիսայ}}$	(Թ. 504ա)	$\frac{\text{ե}}{\text{կորար}}$
$\frac{\text{ածոց}}{\text{ա}}$		$\frac{\text{ածոց}}{\text{ա}}$		$\frac{\text{այ}}{\text{ժե}}$		$\frac{\text{ա}}{\text{ժ}}$

որոնք ճշորէն կը համապատասխանեն ընդարձակ բովանդակութեան տուած ընթերցուածներուն, այսպէս Հոռվմայեցւոց թղթոյն մէջ զ [կարմիր] վկայութիւնը առնուած է առաջին անգամ՝ ա [սեւ] “յԱրարածոց”, նոյն թղթոյն մէջ թ [կարմիր] վկայութիւնը երրորդ վկայութիւնն է՝ զ [սեւ] “յԱրարածոց”, Ա. Կորնթացւոց թղթոյն մէջ ա [կարմիր] վկայութիւնը նսայեայ մարգարէութենէն բերուած 15. վկայութիւնն է, այսինքն նսային տասնուշորս անգամ վկայութեան կոչուած է Հոռվմայեցւոց թղթոյն մէջ եւ այժմ Ա. Կորնթացւոց թղթոյն մէջ անգամ՝ մըն ալ վկայութեան կ'առնուի, որով համագումար կու տայ տասնեւհինգ<sup>1</sup>: Հինգերորդ դարէն մնացած ու անեղծ մեզի աւանդուած այս լուսանցագրութիւնը ամէն պարագայի տակ աւելի հին եւ հետեւաբար աւելի հեղինակաւոր է քան Ըօդ. Իի իրապէս անկատար ծեւի մը տակ (in an incomplete form) մեզի փոխանցած լուսանցագրութիւնը, ուր ո՛չ թէ շատ պարզ տարագը (more simple scheme) յաւելուածական կերպաւորումներ է կրած, այլ ճիշդ հակառակէն կատարելագոյն ծեւն է որ տուժած է իր նախկին ամբողջութիւնը: Այսպէս Քօ Ե ի ոսոնի հակառակ արտայայտուելով, իսկոյն հարկ կ'ըլլայ եզրակացընել թէ սեւ եւ կարմիր թիւերու զանազանութիւնը բացատրելու համար խմբագրուած յառաջագիրներն իբրև անհրաժեշտ մասեր բովանդակութեանց՝ անբաժան են վկայութեանց եւթաղեան համառոտ եւ ընդարձակ հարազատ բովանդակութիւններէն: Քանի որ շատ հաւանական է թէ Եւթաղ Պաւոսի թղթոց աստուածեղէն վկայութեանց բովանդակութեան համապատասխան բովանդակութիւններ չեն խմբագրած Գործք Առաքելոցի եւ Կաթ. թղթոց համառոտ կազմածին մէջ, բնական է թէ սեւ եւ կարմիր թիւերու զանազանութիւնը բացատրելու պաշտօն ունեցող “յառաջագիրներ ալ չէ յօրինած: Հայ թարգմանութեան մէջ Գործք Առաքելոցի եւ Կաթ. թղթոց “յառաջագիրներուն պակասը ցոյց

<sup>1</sup> Մայր Ցուցակի մէջ Թ. 192 Զեռագրի լուսանցագրութիւններու մասին Սարգ իսեան կու տայ ի մէջ այլոց նաեւ աս տեղեկութիւնը՝ “իսկ արտաքին լուսանցից վրայ նշանակուած են... քանիօնութիւնը կամ թիւը տանց, ստիք, ընթերցուածք, եւ որ ամէնէն աւելի ուշադրութեան արժանի են՝ կոչմունք կամ տեղիք Դրոց՝ ին կուակին եւ աւետարանաց, համեղերձ իրենց բնորոշ գլխահամարով եւ տեսահամարով (!), այսպէս հզ. (յերկրորդ օրինաց) Գ., (Ա, էջ 795). այս տղենքն յայտնի կ'երեւի թէ Սարգիսեան, որ մասնաւոր ուսումնասիրութեամ ներք տած է եւթաղեան հարցը, եւ ոչ իսկ ըմբռներ է եւթաղեան թուարկումի մեթոդ:

կու տայ թէ Եւթաղի անունով եւ Եւթաղեան նմանողութեամբ է որ յերիւրուած են նաեւ ներկայ յոյն ծեռագիրներու մէջ պահուած Գործոց եւ Կաթ. թղթոց “յառաջագիր”ները: Պաւղոսի թղթոց վկայութիւններու բովանդակութեանց “յառաջագիր”ները տնահամար չունին հայ ծեռագիրներու մէջ:

*Մանուկը:* — Պաւղոսի թղթոց վկայութեանց ինչպէս համառու նոյնպէս ընդարձակ բովանդակութիւններու կցուած են մանր գրութիւններ, որոնք որքան ալ աննշանակ թուին չեն կրնար՝ իրենց կրած լեզուի դասական դրոշմէն դատելով՝ շկազմել մաս Եւթաղի հարազատ գործերուն: Մանր այս գրութիւններն են՝ 1. “Եւ գրեցան յայլ եւ այլ քաղաքաց թուղթք չորեքտասանք, եւ այլն որ ունի “տունք ժք = վ’” (Z., Էջ 546). 2. “Եւ գրեցան ի Պաւղոսի երեսաց միայնոյ թուղթք հինգ”, որ ունի “տունք ժք”, մինչ Z. ունի նոյնպէս վ’” (Էջ 547). այս երկու գրութիւնները կցուած են վկայութեանց համառու բովանդակութեան. եւ 3. “Այս ինչ է ի զիրս Պաւղոսի թուղթք չորեքտասանք”, եւ այն. որ կցուած է վկայութեանց ընդարձակ բովանդակութեան եւ յոյնին նման չունի տնահամար (Z. 569). Die Zeugenreihe für diese zwei (ρυξέ երեք) Verzeichnisse gestattet kaum einen Zweifel, dass sie zu den Beigaben des Euthalius gehören... Auch passen diese Aufzählungen für den Statistiker, als welcher sich uns bisher Euthalius präsentiert hat. Այս տողերը զորոնք v. Soden, է. դարու իր Եւթաղին համար կը գրէ (Էջ 661), կը պատշաճին առաւելապէս եւ կատարելապէս հինգերորդ դարու մեր Եւթաղին: — Յոյն ծեռագիրներու մէջ աւանդուած ծակա ու Պանօս էպիտուան ծեսաւուած լéցուաւ. զլիսակարգութեամբ անիմաստ մանր գրութիւնը (Z., Էջ 570), որ կը գտնուի նաեւ սխալմամբ Աթանասի վերագրուած օնցօվւէի մէջ (Migne, 28, Էջ 284—437), հայ ծեռագիրները չեն ճանչնար. կարելի է հետեւաբար կասկածիլ ծանրապէս նոյնին հարազատութեան մասին եւ լիուլի իրաւունք տալ Robjinsonի վճելու թէ the heading is absurd; for the note itself does not attempt to answer the question: and both (այս գրութիւնը եւ Հռովմայեցոց թղթոյն “պատճառը”) are interpolations into the Euthalian work (Euthaliana, Էջ 20), որուն կը ճայնակցի նաեւ v. Soden դիտել տալով թէ “Եւթաղի համար բոլորովին օտար հարց ու պատասխանի ծեւով այս գրութիւնն այն տպաւորութիւնը կը ճգէ, որ զայն Եւթաղինքն անձամբ չէ խմբագրած (Էջ 663):

(Շարուհակելի:)

Հ. Ա. Վարդասնան